

բանան (banane), եղիկը (caroube), լվակ, բամբակ, բրնձ, եգիպտացրուն, գարի, կարմրացրուն, հաճար, ցորեան, եղէնաշաբար, վառրունդ, սերկեւիլ նուշ:

Պաղեստինի ծառերու թագաւորն է հյուակապ մնյրը, որ հիմակ շատ հազուագիւտ եղած է: Ամբանանու վրայ մայրի անտառք ալ անհետացած են, որովհետեւ 397 ծառով անտառուկ մը միայն մնացած է Գլուխ չե մոռալ բրեւելիները (Terebinth)՝ Յորդանանու արեւելինան կողմէն անտառուն կը կազմնէ Նմանապէս ժանտաթղթնին գլաւադրաբար Յօպափի կողմերն աղէկ կ'անձ ինչպէս նաեւ թթենին իւր զոլցուցիչ չքովզ: Արեւելեան Յորդանանու անտառաց մէջ շատ յաճախ կը գտնուին նաեւ կուենիր (տէլէօ): Երկու տեսակ կանին կայ. մշտագալար կաղնին թարմոր լերան վրայ աստ պնդ կը տեսնուի, բայց մանաւանդ ի Բասան եւ ի Գաղանդ: Հաս քիչ կը գտնուին պացիքա եւ սօսի (platane): Սպիտակ կաղամանին Յորդանանու ափունքը շատ կը բռնսի, նմանապէս կիրանանու եւ հերմոնի վրայ: Բնելցիւհէմի եւ Քերպանի մօս ու կարմեղի եւ Թաթորի վրայ շատ մրանին կայ, որ 15—20 ոսք կը բարձրանայ. ասի Սաֆէտիք բարձունքն ալ կը բռնսին: Արերշիւեալ լերան վրայ կը գտնուի նաեւ գափնին: Յորդանանու քով ուռին համայաքար կ'ամի, եւ պէտուններն անոր կեղեւը քինայի թանկ կեղեւին տեղը կը գործածեն: Յորդանանու արեւելեան լեռնադաշտուեն Յորդանան թափուող արծաթափայլ առուակաց քով՝ վարդասարդի հսկայ եւ ընսիր թիվերուն մօս կ'ամի եղէցն եւ տղենի (ricin): Երկրովի կողմերը կը յաջողին արմաւենոյ այլեւայլ տեսակներ, որոնք 20 ոսք երկայն տերեւեներ կ'արձակնեն: Մոշն շատ հազուագիւտ է: Տղեգնաշաբարը կ'ամի ի Յօպափէ, յԱքքեայ եւ Յորդանանու դաշտավայրերը: Ծինախութ գրեթե մը լոյր Պաղեստինի մէջ կը մշակուի եւ Մայիսի վերջերն արդէն ծաղկած կ'ըլլայ: Ազիւ բաղամնին ծառն ալ Պաղեստին չի գտնուիր, սակայն ցեռեւալ ծովուն եւ Երկրովի մասերը կը բռնսի կեղծ բաղամնին ծառը, որ պատասխակ տնկոց տեսակ մին է եւ որուն պտուղը, ձիթապտղը պէտ ձմելելվ բաղամնին նման իւղ մը կը հանուի: Համեմանաց տնկոց կը վերաբերի նաեւ կիւ (mastic), լանդանն, ստաշն (storaх), բայց միւս ի Ա. Գիր յիշապակեալ անկերը՝ զ. օ. բաղամնին եւ համեմանաց անկերը ինչպէս են կինամոնն (cannelier), Խըն-

կունի, կասիխ, խնկեղէգ (acorus), եւ այն, եկամնւտ բցուեր են: Վայրի տնկերէն յիշենք նաեւ որոմ (ivraie), մաշենի (genêt), կիւերու, դոպա (hypsope) եւ ուրիշ աղային անկեր, որոնցմէտ արեւելեան աճառը կը պատրաստուի: Մորմենի, մամփի (prunallier) եւ մինասոխ լերանց վրայ եւ ժայռուտ դարաստավներու վրայ առտառութեամբ կը գտնուի:

Յաւելունը նաեւ քանի մը դիտողութիւնը ինչ ինչ տնկոց գործածութեան մասին: Յորդանանու արեւելեան կողմերը կը բռնսի Անմըլը (գալար պացիքան) եւ Սէյէւլը, զրոնք գէտունը նուան կեղեւին հետ ոչնարի եւ այծու մորմը խաղախորդելու կը գործածէ: — Տնկաղ (potasse). Պատրաստելու համար Պէտուին հետեւեալ անկերը կ'առնու. Աւշնանի (salsola) այլեւայլ տեսակները, խարշափուն բանշարը, կալպագի խոտը եւ համեմ ըստուածը (zygophyllum proliferum): — Պէտուինի մէջը կական անկերն են աշխնդր, զնափալ, դառնիճ, վարոնդ: Բաժակ մը կաթ որոն մէջ այս դառնիճ վարոնդէն կաոր մը քանի մը ժամ կեցած է, Պէտուիններուն սովորական մաքրուական գեղն է: Քաղցրաբամտա մատուատէր (tégliose): Յորդանանու երկու ափունքը բավալութեամբ կը գտնուի: Պաղեստինի գեղացիքը իբր անուի կ'ամսի կ'աղացիքը իբր անուին կ'աղացիքը (teuerium), կարմիր տերեւուկի (centauré): Եաղիկը եւ սպիտակ ուռենույ կեղեւը:

Խնկնին իսկ արդէն յայտնի է թէ հոս աւանդուած պաղեստինեան տնկոց ցուցակը կատարեալ չէ: Խուզարկու բռնսաբան մը՝ որ երեսուն տարիէ ի վեր պյու սուրբ երկրին մէջ կը դեգերի, 2000 տեսակ անկոց հաւաքում ըստած է, եւ ասիէ քաղուած է առաջիկայս:



Ա Զ Գ Ա Գ Բ Ա Կ Ա Ն

Ց Ա Շ Կ Ա Խ Ո Ս Հ Ռ Ո Ր Է Ա Ն Ա Յ Շ Ա Ր Ե Ր

Աւալքալակի գաւառի, որ Տփղիսեան նահանգնեւ վերաբերում, Բաւրա, Խուզգումա կարտիկամ եւ մասամբ Ցուռ գիւղերի բնակները տաճկախօս Հոռմեական հայ են: Արանք 1829ին գալթած են Արտահանի գաւառի գէլամ հասարակութեան Վէլ գիւղից:

Խնկնւ Երունները պատմում են, իրենց նախնիքը կցիմանական Հայեր են եղած եւ

զանազան ժամանակներում այլթալի տեղերից եկած բնակած են այս գիւղը: Անցեալ դարաւոմ Արտահանի բէկը արդիւած է Վէկ եւ շըլակայ հայախօս գիւղերին հայերն խօսել եւ ամէն մի անգամ խօսելիս 50 բարեր տուգանք է առած:

Այս ժամանակները մի կապուցին (Capucin) քահանայ, որ միանքամայն պարապում էր բժշկութեամբ, գալիս Արտահանի բէկին բժշկում է: Երբ բէկը լսուի է գառնում, կապուցինը ուղարկում է հեռանալ, պատճառելով թէ իւր պաշտօնն է Հռոմեական հաւատք քարոզել: Խոկ բէկը որպէս զի քահանային իրենից շատ չհեռացնէ ուղարկում է մօտակայ Աւել գիւղը՝ քարոզվութ Աւելիք, որ քահանա չէին ունեցել քանի այստեղ գաղթել էին, ևս համաց կամաց ընդունում են Հռոմեականութիւնը:

Գաղթական ծերունիների սաելով՝ գարուս սկզբում այդ գիւղում բնակում էին 26 տուն Հռոմեական հայք, եւ միայն երեք տուն վացիք: Ակզբում այս երեք տունը կազմում էր գիտոգելի գերուատանը: Այս երեք տունը վացիքը յունադաւան էին, եւ ունեին իրենց փորիկ եկեղեցին: Հռոմեական Հայերն վրացիներին ստիպում էին իրենց կաթողիկէ կրօնն ընդունելու եւ երբեք միմեանց աղջիկ չեն տալիս առնում, մինչդեռ կջնիածնական հայերի հետ միշտ խնամութիւն էին անում: Կրօնական վեճաբանութիւններ անպահան էին իրենց մէջ:

Հատերը պատմում են, թէ Նարապէի գիւղի Սապոգելու անուն մի քացից ասախներել է Աւել կարապետ քէհի (իւենեալ), գիւղ տանուսիրոջ աղջիկայ Հեղինեի ձեռքը, եւ երբ մերժուել է, ընծաներով համեցրել է Արտահանի բէկին՝ բռնութեամբ խլել աղջիկը եւ տալ իրեն: Սրա գէմ յուղուել եւ բողքել են Աւել գիւղի բորբ Հռոմեական հայերը, եւ միայն այն ժամանակ են հանգստացել՝ երբ բէկը ստորագրութիւն է առել Սապոգիիսց՝ որ չսափիկ Հեղինեին յունադաւանութիւնն ընդունելու: Սակայն հակառակ իւր խոստման սաստիկ ստիպում է կնոջ՝ Հեղինեին որ ընդունի յունադաւանութիւն եւ երբ սա հաստատ է մնում, կապում է ձեռքն ու ոտքը, վերս մահծուն քսում, գնում շների առաջ՝ որ լիզեն, տուրը Մեռնոր հանեն, որպէս զի իւսոյ օրթոդոքս մկրտչէ: Այս որ բռնում են Աւել հայ Հռոմեականները, բողքում են Արտահանի Ալբ-բէկին: Բէկը 100 զուռուշ տուգանք է առնում, Սապոգի լենց Պէտրէի որդի Յովսէփին բանարկում եւ

խսիր պատուիրում է նրան՝ ազատ թողնել կնոջ՝ իւր կրօնը թաւաներու Այնուհետեւ կրօնայի վրացին ազատ է թողնում Հեղինեին եւ սա մինչեւ ի մաս մնում է Հռոմեական:

1887 թուին այս կինը, որ 1829 թուին կարսց գաղթականութեան ժամանակ՝ գաղթել էր Շալակայի գաւառի բնեստավայր գիւղը, զդալով մահուան մերձենալլ ստիպում է իւր վրացի որդոց՝ որ անմի իրեն գաւառի Տուր գիւղը, ուր եւ մնում ու թաղում է Հռոմեական հայ ծէսով: Այս գիւղերի բոլոր Հռոմեականները յաճախ յիշում են Վարդան անուն Աւելից հայրենակից մի նահատակ, որ քրիստոնեանութեան վերայ վկացել է մարտիրոսական մահուամբ: Այս ժողովարդը բացի այն որ հայ տիպն է կրում, այլ եւ իւր աշխատասիրութեամբ ու տուկունութեամբ նրանից չեանից մի այսատակ, որ քրիստոնեանութեան վերաբերում Արանց ընտանեական կեանքը, սովորութիւնները բուրովին հայկական են: Հարսանեաց ժամանակ 12 դուռուշ, ի խորհուրդ 12 առաքելոց, տալիս են աղջիկայ մօրը, ինչպէս միւս հայ գիւղացիները: Թալման ժամանակ տալիս են "փետատի հացը", որ է գերեզման փորելու մասնակցութեան ուտելիք:

Ըստանեական բառերից շատերը գեռ հայկական են. Օրինակ՝ հօք (Հօքոքը), սանամք, սանիկ, խնամի, գիւսայ: Ճակատ: Անթեղ, խաչերկամ, ակիշ թաթակիչ, մուխացա, ծափ, կճուճ, կրծկալ, կապան (փորքաշ), խսկուռ, թեւլաթ: Գոմ, ախոռ, մարագ, բնկալ, կոնտ, կապ, կրկալ, թառ, փակ: Մատակ, սրբիահ: Հարօր, քոթան, խոփ, ձեւիչ, մամ, մանկալ, սամի: Խաչիլ, մախոխապուր, լակ: — Դարձեալ՝ բարեւ, Աստծո բարին, բարիիկնեն, գովլցեալ Ցիսու: Կենդանութեն, սաղըլլք: — Եկեղեցական բոլոր սպանների անուններն եւս հայկական են:

Մարգական անուններն եւս մեծ մասով հայկական են՝ օրիսակ՝ Օսկէհատ, (80) տարեկան մի կին է) Մարգարիտ, Ալբրիխ (Արբուհի), Հռուոմ, (Հռիփափիմէ) Եղամբէթ, Շուշան, Վարթուն (86 տարեկան մի կին): Սարգիս, Պապիկ, Գրիգոր, Ներսէս (91 տարեկան ծերունի), Վարդա:

Հայկական ժողովդպական աղօթքներից սրանց գիւղեն՝ Աստուածածին դուն կուս էսոն, Ղուսացաւ՝ լուսն է բարին՝ և այլն: Հին սերունդը իրեն ուղարկառ. Էր անուանում, իսկ նոր

սերունդը՝ շնորհիւ ռասուցիչների եւ քահանաների իրեն՝ “Հայ կաթողիկոն է անուանում եւ աշխատում է սովորել մայրենի լիզոն։”

1886 թուի աշխարհագրի ժամանակ՝ նախկին գաւառապետ Ամբաժոն վայացի իշխանը եկել էր այս գիւղերը եւ աշխատել էր սրանց “վրացին գրել տալ, սակայն միայն մի տուն վախեց՝ վրացի էր գրաւել միւնքն ասել էին թէ Հայ են։ Աւսոի կարծում եմ, որ բոլորովին անհիմ է՝ ուսանց եւ Զագորսկիի իւր “Պօնաձեռա Եւ Ախալցիքսկի յնձնէն” աշխատութեան մէջ սրանց “վրացին կոչելու։”

Ե. ՂԱՎԱՅՆԱՑ



ՄԵՐԴԵԿՈՒՑ ՀԵՐԵԾՈՂԱԳ

Տարւոյս Օգոստ. 24ին բացուեցաւ Մարդականաց համաժողով մը Խնապուքի մէջ՝ նոյն քաղաքին մարդականական ընկերութեան 25ամայ տարեգարձին առթիւ։ Համաժողովին մասնակից մեծաւ մասամբ Աւարդից եւ Գերմանից գիտնականը էին, եւ շատ քիչ՝ սարներ։ Ներկայ էր նաև մեր ընթերցուց ծանօթ՝ “Հայ գիւղական տունընը երկասիրութեան հեղինակի՝ Յորդ. Մերսոր Վ. Տէր-Մովիսիսեանց Ելմիածնէն, որ հայ գիւղական կեանքին վրայ բանախոսութիւն մ'ալ ըրաւ։”

Համաժողովի նախագահ՝ ընտրուեցաւ հանրածանօթ մարդաբանն Ֆիրինով, որ իւր ճանապարհութեան մէջ մարդաբանութեան անցելոյն եւ ապագային ունենալու գործունեութեան վրայ խօսեցաւ։ Մարդաբանութեան գիւղաւոր մէկ ինդորին՝ մարդուն երկրիս վրայ ապրելու նախական կերպին վրայ խօսելով յիշեցոց որ հնահօսական պատմութիւնը մեծ ըլլու առած է նոր քննութիւններով։ Ինչպէս միշտ՝ այս անգամ ալ խիստ խօսեցաւ գիտնականը տարուինական դրութեան գէմ։ Տակաւին լուծուելու խնդրոց առաջնութիւնը առաջարկեց Ֆիրինով մարդկային ցեղերու ծագման խնդրին։ Սովորաբար կ'ընդունուի որ Ասիա եղած է մարդկութեան հասարակաց որորան եւ Ասիային անցած է մարդն Ավիրիէ, ուր սպասակամորթին թիսացած սեւամորթ եղած ըլլու։ Արդ կ'ըսէ Ֆիրինով, ծանօթ է ի հարկէ որ կիցիւ արեւու ազդեցութեամբ սպասակամորթը կը թիսանայ, եւ իւր սպասակամութիւնը կը գառնայ՝ երբ արեւու ազդեցութիւնը կը գադրի. բայց կա-

րելի չէ՞ նաեւ որ սպիտակամորթն ուրիշ բան ըլլու, բայց եթէ մեզմ կիմայի ներքեւ գունատած սեւամորթ մը։ Երկու կարծիքն ալ առ այժմ ենթադրութիւն են լոկ, զօր լուծել պէտք է ուշացիր քննութիւններով, եւն։”

Ճառասացութիւնք եղան բազմաթիւ, շատերը՝ անձուկ տեսակիտիւ՝ աւելի եւրոպական մարդաբանական խնդրոց վրայ խօսելով։ Գիտականն լուցն խօսեցաւ՝ ի միջի այլոց արեւելքան գրիչներոց վրայ՝ ընդդիմանալով այն սիալ կարծեաց թէ փետուր գրիչները Արեւելքանց ծանօթ եղած ըլլան հին ատեններն են Բրիտանական թանգարանին մէջ կան այսօր 6 գեղեցիկ պղնձէ գրիչներ Տիգամաթ-Փիղեսար Գ. Ի. Ժամանակէն, եւ ինքն ալ դասձ է հատ մը ի Զմիւռնիա. արեւելքան գրիչներ կան նաեւ Օբսֆորմի եւ Կրացի թանգարանաց մէջ։ Ասոնց ժամանակին որոշ է ըստ գիտնականներ, ամէնն ալ ը դրան են (Ն. Գ.)՝ Ծագման մասին ան կարծիքը յայսնեց թէ ասոնք Հայոց աշխարհի նախական շընափին կը վերաբերի։ Նոյն օրն հանդիսական մաշ մը տրուեցաւ մասնակից գիտնոց, ուր շատ բաժականուեր խօսեցաւ նաեւ Մեսրոպ Վ. Տէր-Մովիսեան բաժանմէն առաջարկելով ի պատիւ գերմանական բարձրագուն ուսումնարանաց, որ այնափ նպաստած են Հայ ազգին մտաւոր զարգացման բազմաթիւ ընտիր Հայ աշակերտներ կը թիւնիվ։

Մեպս. 4ին ալ բացուեցաւ Արեւելքարիտաց համաժողով մը ի ծընեւ, որոն նկատամբ ուրիշ անգամ կը յաւանքիւ սեւամութիւն տալ։



ՀԱԽՑՈՍԱԿԱՆ

ՑԱԳՇՆՈԳԻՐ ԵԼ

ԵԱՅԵԼԵԱՅ ձեւ նշանագրերով եղած յաշորդ տապանագիրն ընդօրինակուած է կեսարիայի գրեթէ ութ ժամուն հնահներուն որբ կան այդ գերեզմանատանց շատ մը տապանագրերու միոյն վրայէն։ Սա եւ իւր նմաններն որբ կան այդ գերեզմանատանց մէջ տապանագրերով, կարծեմ իրենց վրայ հեռաւոր հնութեան նշաններ ցցց կոտտան, եւ գուցէ նաեւ կապագովիկացոց կը վերաբերին։ Ինձ շատ կարեւոր եւ հետաքրքրական թուեցան պայմանը կան այս նշանագրերով։